

Բացի Չափութեաց Չափութեաց

Ե Անց Երդի ողջունոց
Այ ու յ քան է ծնոց.
Եր չ ըստ անց խնուն,
Այ այս ու անց բաց.

Հ Ե անց ողջուն
Անց այս անց է ծնոց
Ճաշուն օրենքուն,
Այ այս ու անց բաց.

Հ. Միկոն

ՄԱԶԵՐԴ ՆԱՀԱՏԱԿԱՑ

Անոնց համար որ իմկան
Ըզմեզ պառա ուզիուլ,
Մեր բիւր սիրուեր քավէ քով,
Կըլլան այսօր մէկ խորած :

Անոնց հագւոյն պաշտամունք
Մեր մէն մի խոն է երմայ.
Վեր, դէպ անոնք կանուսնաց
Մեր յայս ու սէրմ իբրև խունկ :

Եւ մեր ցաւի սրբիեկն
Անոնց արինն ու հոգին,
Հայոցաւթիւն վրիժազին,
Մենք կընդունինք սրբուն :

ՎԱՀԱՆ ԹԵՐԵՍՅԱՆ

Այս երգն խոռքերը շարադրած է Վահան Թէ- Ան Կառլարենցի կողմէ Գեղամ Շաթաճեանին (Ա. քէանը եւ եղանակը յօրինած է բանասեղծ-երա- Սեմա) որպէս զի զայն հասարակէ իր Պրիանակ ժիշտ Կառլարենցը: Երգին բնադրին Կառլարենցի ձեռագիր պարերաթերթին մէջ դոր կը խմբագրէր ձեռքով օրինակութիւնը եւ եղանակը՝ յանձնուած երբ Քորփուկ որբանոցին ասեղին երէն մին էր:



916-Ն. հ.

digitized by A.R.A.R. @

13429 - 59

Այս սրտաշարժ նշխարը, նուիրական յիշար տակ երեք ողբացեալ բանասանդներու, ինծի յանձնեց Ա. Սեմայի ըոյըը, Տիկ. Մառի Աթման ևան-լը Ծըվալիէ, իր մէկ ծանօթագրութեան հետ, զոր՝ Թէքէեանի տաղին եւ Կառագրենցի եղանակին հնո՞ւ սիրով կը հրատարակեմ Անահիտի մէջ:

Հայրենասիրական այդ երգին հետ Անահիտի ներկայ թիւին մէջ կը հրատարակեմ Թէքէեանի մէկ ուրիշ անտիպ էջը, զոր, հին, շատ հին թուղթերու մէջ դույս եւ որ գրուած է Մարտէ 1898. 1901 շրբանին: Վահան Թէքէեանի անոնն առաջին անդամ երեցաց Պոլսոյ մէջ 1894-ին 1895 իմ իշխագրագտութեամբ հրատարակուող Խաղիկ հանդէպին մէջ, երկու արձակ քերթուանելու տակ (Խաղեղորդիկ վրայ եւ ծովապի), ինչպէս որ նոյն Խաղիկ կիամսեային մէջ երեցան Օրիորդ Զապէլ Յովհաննէսեանի (յետոյ Տիկին Խայեան) առաջին արձակ բանաստեղծութեաները եւ Ռուռին Զարդարեանի առաջին հէքեաթները:

1895ի գերջերը, համբաւեան կոտորածներու ըրշանին, ես յանկար որոշեցի հետանլ Պոլսէն եւ զալ Փարիզ և Ազգ Դատարքութականտին նուիրել ուժերս: 1898ին կը հմտէի Անահիտը, որուն առաջին րոպէին աշխատակցեցա թէքէեան՝ տաղերով զոր կը ստորագրէ Սուրբէն Տիրանեան կամ Վահան Տիրանեան (Անահիտին աշխատակցիւը կը նար վանագել իր Թուրքիա մասցած ազգակաները, անոր համար ատեն մը այդ ստանունվ հրատարակեց իր քերթուաները): Զեմ գիտեր ինչպէս անտիպ մասցեր է այս գորտրիկ էջը: Պատանի Թէքէեանին առաջին փորձերէն մէջն է ասիկա, բայց ատոնց մէջ արդէն կը զգանք արշալոյր խորագցաց ու նրբարուեստ ապագայ վարպետ քերթողին:

Ա. Զ.

X

Երբ 1923ի գարնան բանաստեղծ Վահան Թէքէեան կայցեցի Քորֆուի Լորտ Մէյորս Ֆունտի հայ որբերուն, Հաստատութեան բանաստեղծ ուսուցիչը՝ Գ. Կառվարենց անուց կը ներկայացնէ նիշար, տանի մը սեւ ու խելացի աշքերով ու կաւել «Ֆեղամ Աթմանեանը, մեր գլորցին բանաստեղծ աշակերտը եւ «Պրիսմակ»ի խմբագրերը...»:

Վահան Թէքէեան հետաքրքրութեամբ կը թըղթատի աշակերտին հրատարակած ձեռագիր ամսթերթ եւ ուրացութեամբ ու գորովով կը շուշ անոր սեւ ու զննողոր ձակըրը, եւ գրապանէն հանելով ծալլուած թղթիկ մը, զայն կը լանձնէ զննուատի իմբագրին, փափաք յայտնելով որ զայն հրատարակէ «Պրիսմակ»ի յաջորդ թիւին մէջ: Կարելի է երեւակայել «բանաստեղծ աշակերտին» երջանկութիւնը: Գեղամի խնդրանքով կառվարենց զայն կը ճայնագրէ ու երօը կը հրատարակու գրոցական թերթին մէջ: Ապրիլ 11/24ի առթիւ աշակերտներուն կազմակերպած Հայ նահատակաց պետականին տղաք զայն կ'երգեն երաժշտագէտ ուսուցիչին գեկավարութեամբ:

Ա. Սեմայի թողթերուն մէջ մինչեւ հիմա խնամքով պահուած կը մանան «Պրիսմակ»ի մէկ քանի թիւերը որոնց մէջին է որ այս անտիպ երգը զանեցի իրը թանկագին մասունք «Անահիտ»ի մէջ լորիին թերելու նպաստկով: Թանկագին մասունք՝ անո՞ր համար մանաւանդ՝ որ զայն գրող բանաստեղծը, զայն ներդաշնակող գեղագէտ երաժշտագէտը ու զայն հրատարակող երիտասարդը բանաստեղծը յաւէ՞տ բաժնուած են մեզմէ:

ՄԱՆԻ ԱԹՄԱՆՁԱՆ